

հայերէնի հետ. բայց Ե. գարի հայերէնը չէր կարող ճշտի նոյն լինել Ն. Թ. 180 թափ, այսինքն 5-6 դար առաջնույց հայերէնի հետ. Արդ՝ վիպասանական երգերի հնագոյն կտորները անշուշտ այդ ժամանակից են և հետեւարար պէտք չէր որ նոյն լինէին Ե. գարի հայերէնի հետ. Այս անելից գուրա զարու համար մենք պէտք է ընդունենք ուրիշն հետեւալը. — վիպասանական երգերը գրուած էին իրենց ժամանակի հայերէնով. բայց ըստ առում ապրում էին նրանք ժողովրդի մէջ, ուստի զարուց գար հետզհետէ հնմարկութին այն ձեւագոյնութեանց, որոնք մտել էին հայերէն լիզուի մէջ: Օրինակի համար եթէ Վահագնի երգի մէջ հույս ներ բաները այն հընագոյն ժամանակի պար ձեռն ունենալին, հետաքաշտէ անցան այն բոլոր ձեռներից՝ որ կրեց իս բարձաւայնը վերջապէս համարելու համար և ձեւին՝ ձիչու այնպէս, ինչպէս նոյն երգի յաջորդ տողի մէջ մենք այսօր կարգում ենք մօռու, առանց նոյն իսկ իմասնալու թէ հին ձեւը մարտօն էր թէ մուրօս, բայց հաստատ իմանալով հանգերք թէ անշուշտ մօռու չէր:

Վերջապէս կարելի է նոյն իսկ որ Խորենացու և Մագիստրոսի ժամանակ այդ երգերը ճշտիւ այնպէս չնշուէին՝ ինչպէս գրուած են, այլ մի քիչ տարրեր արտասանութեամբ, և Խորենացին և Մագիստրոսը վերածած լինէին իրենց իմացած գրական հայերէնի արտասանութեան: Այսպէս ենք անում այսօր մենք եւ. երբ լսում ենք ժողովրդի բերնից՝

Առաւտուն կ'ելլէս, երեսդ վըրա, ամենայն հասկառութեամբ թղթի վրայ արձանագրում ենք՝

Առաւտուն կ'ելլէս, երեսդ լուա(*):

Մի քանի տեղ յայտնապէս երեւում են Խորենացու սրբագրութիւնները, օրինակ՝ Արտաշէսի երգի վերջում ի մէջք, ի մէջս, զմէջք փխ. զմէջս և հասուցանելով փոխանակ հասուցեալ յետին ձեւափոխութիւններ են: Մաթենիկի երգի մի մասը (տող 19-21) ամբողջովին Խորենացուց է անշուշտ:

(Եսր.)

ՊՐՈՒ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

(*) Տերազ, Ազգային Դաստիարակութիւն, Գոլիս, 1876, էջ 98:

ՍՈՒՐԲ ՏԵՂԵԱՑ

ՀԱԳԱՍԱՐՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

Պեյրուր հրատարակուող Le Jour թերթը իր Յունիս 4 րուին մէջ եւ Le Soir թերթը իր Յունիս 7 րուին մէջ հրատարակած են հետեւալ գուրքինները Երաւանիկի Սուրբ Տեղեց ուրեց վերջերս յարուցուած նոր եւ տարօրինակ վեճի մը մասին:

Կ'արտասպեճի զանոնիք նոյնուրեամբ, եւ կը հրատարակենք այն յայտարարութիւնները զորա Ամենապահի Ս. Պատրիարք Հայոց ըրած և Մեր Շաւարշ Սելյոնենին, անոնց օւագիած հարցին ուրեց:

Pour la protection des Lieux Saints

Cité du Vatican, le 3 juin AFP

Une note a été adressée le 4 mai dernier par la délégation romaine de la Custodie de Terre Sainte à toutes les puissances intéressées dans la question de la Palestine, a révélé à la presse le père Zanella, chef de cette délégation, qui a ajouté que dans cette note, remise aux représentants diplomatiques de la France, de la Grande-Bretagne, des Etats-Unis, de l'Egypte et des autres pays de la Ligue arabe, ainsi qu'au Grand-Rabbin de Rome, pour qu'elle soit transmise à l'Agence juive, les pères Franciscains, qui ont la garde des Lieux Saints depuis le XIII^e siècle, demandaient une intervention auprès des deux parties en conflit en vue du respect de ces Lieux, ainsi que des œuvres confiées à ces religieux.

La Custodie recommandait également que des pressions soient exercées pour aboutir à une trêve. La délégation romaine de la Custodie a appuyé en outre auprès de l'ONU la constitution de Jérusalem en ville libre, demandant que le mandat de cette administration soit confié à la Custodie, "qui, pour être présente en Palestine depuis le départ des Croisés, jouit d'un prestige incontestable tant auprès des Arabes musulmans que des Juifs," et suggérant l'envoi de vivres et de médicaments pour les malades, les enfants, et les vieillards de Palestine, ainsi que la création d'une milice à qui serait confiée la protection des Lieux Saints.

**Conflit entre Latins
et Orthodoxes sur
la garde des
Lieux Saints**

Un centre de formation d'une «milice» appelée à protéger les Lieux Sants de Palestine ne a été créé à Rome sous les auspices de la «Délégation de Terre Sainte». Ce centre s'occupe de l'enrôlement des volontaires des toutes nationalités et de religion catholique. La milice, précise un communiqué, «aura une fonction purement protectrice et assurant son statut: elle entend se garder de toute ingérence dans les questions locales palestiniennes». La secrétairerie d'Etat du Vatican est au courant de la formation de cette milice.

Le Patriarche grec-orthodoxe d'Alexandrie Mgr. Christophoros s'élève, dans une note remise à la presse contre la demande présentée par la Custodie de Terre Sainte pour que Jérusalem, jouissant d'un statut de «ville libre», l'administration en soit confiée aux Pères franciscains, gardiens des Lieux Saints depuis le XIIIème siècle. Le Patriarche orthodoxe d'Alexandrie fait valoir que les Franciscains ne sont en Palestine que depuis le XIIIème siècle, alors que les moines grecs s'y trouvent depuis le IVème siècle et qu'ils étaient déjà connus des Croisés sous le nom de «Confrérie byzantine du Saint Sépulcre».

Le Patriarche en conclut que les orthodoxes seuls ont par tradition, le droit d'assurer la garde des Lieux Saints et l'administration de la «ville libre». Le Patriarche annonce qu'il se rend prochainement à Jérusalem où il entend défendre ce point de vue partagé dit-il, par le Patriarche orthodoxe de Jérusalem.

Մեր Սեւյօնեան Ա. Արռայու եւ Պահապահայութեան ներկայ զբախսաւրիւններու ուրց իր աւելցած տեսակցութեան ընթացին յառաջ բերած է եկուու քերերու մեջ երեւցած այս գրութիւններու եւ փափակած է աւելի անհանդիւն պահապահայութեան մասին:

Հայ այդ գրութիւններու Լատին նեղցիներու Սուրբ Տեղեաց Գիւտաքանակ պահանջած է որ Սուրբ Տեղեաց հոգատառւ-

թիւնը իրեն յանձնուի նկատի ունենալով Լատինաց Պալեստին գտնուիլը ժ. դարեն ի վեր:

Աղեքանդրիոյ Յունաց Ս. Պատրիարքը միւս կողմէ ձայն բարձրացուցած է Լատին նկեղեցւոյ այս նոր յաւակնութեան դեմ եւ իր տեսակեներուն մեջ աշխատած է արժեցնել Յոյն վաճականներու Պաղեստին գտնուիլը Դ. դարեն ի վեր: Հայ Նորին Ամենապատութեան նոյն վաճականները կը կոտուիին «Ուուր Գերզմանի Բիւրանդական Սղբայրութիւն»: Հիմնուելով այդ տուեաններուն վայ հետեւարա կը պահանջէ որ Ս. Տեղեաց պատապանութիւնն ու Երուսաղէմ ազաք խալիքի հոգատառութիւնը յանձնուի Յունաց:

Ակաւասիկ քի ինչ կ'ըսէ Ս. Պատրիարք Հայր այդ վեճին մասին:

— «Թարգանք ընծ այելով հանդերձ զերայիշեալ եկեղեցիններու հարազատ զգացումներուն եւ ձգտումներուն՝ մենք խօսրապէս զգածուած ենք այսպիսի խնդիրի մը այսքան կանխահասօրէն յարուցուիլը տիսնելով, երբ Ս. Երկիրն ու Սրբատեղինները տակաւին կրակի և աւերումի սպառնալիքն եթակայ են:

«Օրուան հրատապ հարցը Սրբատեղիններու ապահովութեան եւ պահպանութիւն հարցն է, Այդ է որ, Յերեկ և Գիւեր պէտք է զրադիցնէ Սրբատեղինները սիրով և յարգող ամէն միտք:

«Մահացալ Ազգերու կազմակերպութեան ծնունդ տուող այս ըրջանը կարեւուրութիւնն չի կրնար տալ անոնց որոնք հոգեկան արժէքներու համագրաւման կը ծըգապին: Այդ արժէքները ինչպէս նաև Սրբատեղինները իրենց բնոյթով համաշխարհային են, հիմնուած բուն իսկ պատմութեան գարաւոր տուեալներուն վրայ: Այդ տուեալները ընդունուած եւ հաստատուած են բոլոր այն եկեղեցիններուն և տէրութեանց կողմէ, որոնք ճշտած են տիւականապէս Առուր Տեղերու հոգատառութեան և զարչութեան կերպը:

«Արդարութեան, միակամութեան եւ եղբայրութեան ոգին է որ պէտք է ըլլայ բուրրի ներշնչման աղքիւրը ծրուազէմի մէջ: Այդ պարագային, գծուար պիտի չըլլար գոնել գրչական ընկերութիւն եւ մը՝ ներկայ Պայագինակի (Statu quo) հիմն վրայ: որ ինքնին արդիւնքն է Սուրբ Եր-

կրին և Սուրբ Տեղեաց հաւատարիմ մեացած
եկեղեցիներու բարեպաշտութեան և զոհա-
բերութեան:

«Տարակոյսէ վեր է թէ Պակեստինի
ապագայ սահմանադրութիւնը իր լաւագոյն
ուշագրութիւնը պիտի ընծայէ Սրբատեղի-
ներուն, յարգելու անոնց պատմական և
Հոգեոր արքէ քններու ամրողականութիւնը»:

«Ամէն պարագայի տակ, մենք այժմ
կը վերապահենք մեր իրաւունքներու մա-
սին՝ մեր ըստիքները: Խնդրոյ առարկայ
պահանջները պատմական տուեալներու
վրայ հիմունած ըլլալով, Հայոց եկեղեցին
ևս կրնայ իր իրաւունքները արժեցնել լա-
ւագոյն կերպով, Քրիստոնէութեան առա-
ջն գարերէն ի վեր Երուսաղէմի մէջ իր
ներկայութեան բերմամբ: Այս հէտին մէջ,
ո՛չ մէկ եկեղեցի կրնայ զայն գերազան-
ցել: Հայ ժողովուրդի և կերպականութեան
կապը Սուրբ Երկին և Սրբատեղիներուն
հետ, ինչպէս անոնց զոհողութիւններն ու
ճիգերը՝ զանոնք պահպանելու համար,
շարունակուած են հեռաւոր ժամանակներէ
ի վեր անընդմէջ: Ո՛չ ոք կրնայ ժխտել
այս ճշմարտութիւնը, և մենք ևս ներ-
կայիս չենք ուզեր, մեր պահանջներուն
ուժ տալու նպատակաւ յարուցանել այդ-
պիսի խնդիր մը:

«Ոչ միայն այդպիսի խնդիր չենք ուզեր
յարուցանել այլ ընդհակառակը կոչ կ'ուզ-
դինք և կը հրաւիրենք բոլոր անոնք որոնք
կը սիրեն Սուրբ Երկին ու անոր Սրբա-
վայրերը որպէսզի իրենց մշտառ աղօթք-
ներով և զանարերութիւններով երաշխաւո-
րեն Սուրբ Տեղեաց խաղաղութիւնը և ա-
պահպութիւնը»:

«Անոնց բոլորին համար Երկնքին օրհ-
նութիւնները պիտի հայցենք միշտ»:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻԿՆ

ՏՐՏՈՒՄ ԵՒ ԱՐԻՒՆՈՏ ՕՐԵՐՈՒ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

10 Յուլիս, առօտուան ժամը 10ին մեծ
ո.ումբ մը ինկա վանուց նորարարի օա-
նիներեւ մեկնան եղերէն վրայ, ջախչախն-
լով նոն եղող զինկոյէ ջամարար եւ բակին
մէկ գտնուող երեխ խոհանոցները ամբողջա-
պէս, ծանրապէս վիրաւորելով երկու կի-
ներ՝ որոն այդ միջոցին կը գտնուէին ի-
րենց սենեակներու մուտքին եռվ: Խումբի
փշանեներ տանիքին վեայէն նոր Աբեղարազ
ցակեցին՝ վիրաւորելով ուրիշ հինգ անձեր
եւս:

11 Յուլիս, գիշերը, մեր Ս. Փրկիչ վան-
իքին մօսերը, գերմանական եկեղեցւոյ ուուրջ,
մեծ ականեներ կը պայէեցուին անոնի ցըն-
ցումներ պահառելով ուուրջի ուուներուն:
Կևուն վերջ սասիկ համազարկ տեղի ու-
նեցաւ, եւ ո.ումբեր ինկան Հնի Աբեղարազի
տանիքներուն վրայ, որոնց պահառաւ պա-
տամունք եւ Ս. Պատարագ տեղի յունեցաւ:

12 Յուլիս, ոմբակոնուրին եւ հրացա-
նաձգուրիւնները կը շարունակուին նրու-
սալիմի նակասի ամբողջ երկայիններ վրայ:
Հականան կը գրաւէ Լուի Կի Պանդոկը,
որ Միջ. Կարմիր Խաչի հովանաւորութեան
տակ եւ անուած:

13-15 Յուլիս, ոմբակոնուրին եւ հր-
ացանաձգուրիւնները կը շարունակուին:
Հնի Խաղաքի վրայ նետուած ուումբերն Խանի
մը հատ կ'իշան Սովորոնի տանարին բակը,
պատառելով 14 մահեր: Նոյն զիօները ա-
կանեներով օդ կը հանուին Յովապէի գուռ-
նեն զուրա պարիսպի կից յունա վանին
պատկանող կարգ մը շենքեր: Յուլիս 14ի
զիօներ օգանաւուր կը սաւառնին ինի Խաղա-
քի վրայ եւ ո.ումբեր կը նետեն Սովորոնի եւ
Ս. Ցարութեան տանարներուն մուտքերուն եռվ,
առանց սական վեաս կարենալ պատառե-
լու: Խսկ Յուլիս 15ի զիօներ ո.ումբեր կ'իշ-
ան մեր Մատենադարանի եւ Ասանա բաղի
մօտակայ փողոցին վրայ, բերել վիաներ
պատճառելով:

